

ՀԱՆԴԷՍ ՏԱՐԵԴԱՐՁԻ  
ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ Ս՝ ՎԱՐԴԱՆԱՆՑ  
ԵՒ ԺԱԹ՝ ՎԱՐԺԱՐԱՆԻ

ՄԻՐՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ տօնախմբու  
Թիւնը եկեղեցական շքեղ հանդիսիւ  
տօնուելէ զկնի նոցա անմահ յիշատակին  
և միանգամայն յառանգաւ որոյ վար-  
ժարանի Տարեգարծին աւթիւ վայե-  
լուչ հանդէս մի կատարուեցաւ Վար-  
ժարանին մէջ, դարբոցական վեցամ-  
սեայ հարցաքննութենէն զկնի, որ  
Յուելուար ՉՑ էն սիսեալ մինչև Վե-  
տրուար 6 աեղի ունեցաւ: Հանդիսին  
ներկայ էին Ման. Ս. Պատրիարքն,  
Միաբանական ուխտէն Գեոր. Հարք  
եւ Լիցարք և համօրէն Ուխտաւորք,  
արք և կանայք: Յաջողակ աշակերտ  
ներէն մի քանիսն Հայերէն, Տաճկե-  
րէն և Վաղղկերէն ճառեր կարգացին  
հայրենասիրութեան եւ կրօնասիրու-  
թեան վերայ: Հանդէսն կնքուեցաւ  
յորդորական բանիւ և օրհնութեամբ  
Ման. Սրբազան Պատրիարքին:

Միջանկէ կը համարիմք կարգացուած  
Հայերէն ճառերէն մէկը հանդիսիս  
միջոցաւ ընթերցողաց հաղորդել ՚ի  
քաջաբերութիւն գրող աշակերտին:

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐ  
ԵՒ ՅԱՐԳՈՑ ՀԱՆԴԻՍԱՆԱՆՑ

Եթէ թափանցենք մարդու սրտի  
խորքը և հետազոտենք խորազննին եւ  
ըւրջ մտքը նորա բոլոր ազնուական  
կիրքերը, պիտի տեսնենք նոցա մէջ  
այնպիսի երկնային սրբագէտ մը, որ իւր  
մեծ կատարելութեամբ բարձր է եւ  
վեհագոյն քան զայլս, և կը թագաւո-  
րէ նոցա վերայ իւր գերբնական իշ-  
խանութեամբ հրամայելով: Ետուած  
բնագէտ սպաւոր սծ է մարդու հոգ-

ւոյն սոց գեղեցիկ և ազնուական կիր-  
քը, նովաւ պիտի մը մարդու հոգին  
նրեթականէն կը վերադանայ գեղ ՚ի  
յաւիտենականին անմահ աթոսը, իւր  
երախայրեաց սրտու զը նախելու առ  
Մին որ միայն է Մանակարող եւ  
Մարտիչ ողորմած, և վայրկեան մի բն  
պերու սիրոյ երկնային անմահական  
բաժակէն: Եւս ազնուական կիրքն է  
Ետուածասիրութեան սկզբունքը, զոր  
Ետուած ՚ի սկզբանէ դրաւ մարդոյն  
մէջ, որպէս զի նովաւ զմիազանի մարդ-  
արարածը միւս ամեն արարածներէն  
Մի գերազանց սկզբան զօրութեամբ  
է, որ մարդը կրօնի կը հպատակի, իւր  
զլուխը նորա քաղցր լծոյն տակ կը խո-  
նարհեցնէ, և իւր սիրտը անկէ բաւա-  
կանութիւն կ'ըստանայ իւր ամեն կա-  
րօտութեանց: Արօնը, ճշմարիտ Արօնը,  
որ է Քրիստոնէութիւնը կը տայ աստ-  
ուածանման մարդոյն այնպիսի ուրա-  
խութիւն մը և երջանկութիւն մը, որ  
անհնար է թէ ուրիշ որ և իցէ բանե-  
րով կարողանայ ստանալ:

Քրիստոնէական Արօնն է աղբիւր  
ամեն բարութեանց, նովաւ միայն կա-  
րող ենք արիաբար զիմագրաւել մովի  
կրկոյ յախտուոն յարձակմանցը. նա մի-  
այն կը տայ կար և զօրութիւն իւրա-  
քան իւր անհատի՝ որ հպտտակ է նո-  
րա բարձր և փրկարար իշխանութեա-  
նը, արժանապէս մտուեցանել իւր սպա-  
ղատանքն առ Մանակարողն, սիրել  
զայն ՚ի բոլոր սրտէ՝ եւ սրաշտօն մա-  
տուցանել առանց երկբայութեան,  
յորմէ զուրկ են ամեն աննք՝ որք առ-  
ոչինչ կը վարկանին նորա ազդեցու-  
թիւնը և կը քամահրեն նորա մեծազօր  
կարողութիւնը: Քրիստոնէական Ար-  
օնը երկնային սիրով կը բոցախառ է իրեն  
ամեն հպատակ սրտերը սքանչելի կեր-  
պով աշխարհի իշխանութեանց և սե-  
տութեանց գէմ, որք կործանու մն կը

ապառնան ազգի մը գոյութեանը իւրեանց ազգաջինջ գիտութեանը և վերջս դէս Վրիստոնէական Արօնն է, որ ըզմարդ անտաղ իւր էական նպատակին կը հասցնէ :

Ային արդարեւ ՚ի սկզբան ոչ միայն այլ և այլ աշխարհաց՝ այլ նոյն իսկ և Հայաստանի մէջ, այնպիսի հզոր և Տիտանեան շեղերէ սերած ազգեր, կային այնպիսի աշխարհաստան թագաւորներ և ինքնակալներ, որք իւրեանց արիական պատերազմներովն աշխարհ կ'ահաբեկէին . կային այնպիսի հոշակաւոր ազգեր, որք արեամբ ներկեցին հոմայն աշխարհ, եւ որոց յսղթութեան կոթողներն եղան աշխարհաց համակործան տխուր փլատակները, միով բանիւ կային այնպիսի հզոր թագաւորներ, որք իւրեանց աշխարհակալ բազուկները համարեա թէ բովանդակ աշխարհի վերայ տարածած էին, և շատ թագաւորներ իբր աննշան գերի մը, իւրեանց փառայն ու մեծադործութեան կը ծառայեցնէին . այլ սակայն այսօր այդ նախկին ժամանակաց հսկայազօր տէրութեանց ոմանք բողբոլվն անյայտացած են և ոմանք իւրեանց սակաւաթիւ մնացորդով, իբր աննշան ազգեր միայն կ'ապրին աշխարհիս վերայ . այս ամենուն պատճառն չէ այլ ինչ, բայց եթէ Արօնի պահասութիւնը կամ անտարբերութիւնը, վասն զի առանց Արօնի հաստատուն հիման չէ կարելի որ ազգ մի տեւալանութիւն ունենայ : Վասն զի ուր է Վէնկթեմուրի այն տիեզերակալ բազուկը, որոյ յաղթական կառքին համայն Մոսկա չք կարողացաւ գիմագրաւել, որ իբր աշխարհի պստուհաս Մոսկայ աշխարհներն մեծ մասամբ հրոյ և սրոյ ճարակ տուաւ . ուր է Մրաբայւոց խորհուրտ և անտանձ իշխանութիւնը, որ անտարտ դարձուց համայն

աշխարհ, և որ իւր սրոյն վերայ վատահասած ջրոյ տեղ արեան գետակներ կը վաղեցնէր, գորթ անկան, կործանեցան, վասն զի ճշմարիտ Արօնի վերայ չէին հիմնուած . շատ հնարաւոր է ազգի մը արքայական թագին և իշխանութեան ադամանդակուռ դաւազանին կործանումը . վասն զի նորահաստատուն հիմունք չեն ազգի մը կայութեան . նորահազգի մը աշխարհային զօրութեան տեւականութեան վրայ կայացած են և հետեւաբար զօրութիւնն սպառելուն պէս, նորահաս կ'ոչնչանան : Վայց երկնային Արօնն է միմիայն հաստատուն հիմն՝ որոյ վերայ հիմնուած չենքն այն աստիճան զօրաւոր է և տոկուն՝ որ ոչ կ'ըստպառի եւ ոչ կը հնանայ . այլ միշտ հաստատուն է, միշտ զօրաւոր և միշտ անդիմազրաւելի, զոր անկարեւոր համարելով ինչպէս շատերն նոյնպէս և Հայաստանի դրացի ազգերն, Վիրք և Սղուանք, այսօր կործանման անդունդը գահաւթիւնու վրայ են :

Սոսմոսին հարկ չը կայ օտարաց պատմութիւնը թղթատելու . սահման Հայաստանը, որ այն ինչ ՚ի ժամանակին իւր բազմութիւ բնակչօք և իւր արի և քաջազօր իշխաններովն ու կարող թագաւորներովը աշխարհիս մեծ և հզօր տէրութիւններէն մին կը ձեւացնէր, եւ նշանաւոր էր Մոսկական ազգաց մէջ իւր մղած բազմութիւ արիական սրատերազմներով, այսօր ինչպիսի մը հայրենի փառքէն, զուրկ իւր բազմութիւ բնակիչներէն միմիայն գրեթէ հինգ միլիօն բնակիչ ունի, որ անոնք եւս տատանեալ կը շրջին հողմակոծ նաւու մը նման ոլկիւնու ընդարձակ տարածութեան մէջ, և այն եւս միմիայն իւր նախնեաց շնորհիւ . վասն զի նորա քաջ զբացած էին կրօնի անհրաժեշտ կարեւորութիւնն ազգայն

նութեան գոյութեան տեւականութեան համար . կամաւ և յօժարութեամբ կը դիմէին ՚ի մահ , լաւագոյն կը համարէին ապրիլ ազատ , ազատ կրօնքով , ազատ Երկրի և Հայրենեաց մէջ՝ քան ժուժալ և ստրկանալ կրօնի բռնաբարութեան . Այս մասին գեղեցիկ ապացոյց և օրինակ է մեզ հետեւելու նախնեաց կրօնասիրութեան ՎԱՐԴԱՆԱՆՅ Հայրենասէր և կրօնասէր խուժըր , որոց անմահ յիշատակին նուիրուած է այս հանդէսը . Այն ընտիր ախոյեանը՝ Սամիկոնեանն Վարդան իւր արի ընկերներով և քաջազն իշխաններով վաթսուէն և վեց հողաբօք վառուած ՚ի սէր ազգին և եկեղեցւոյ , ՚ի սէր կրօնի և ազգութեան մօգակրօն պարսկաստանի իւր աշխարհին հասուցած դառն աղէտներէն իսպառ վհատած , և արդար վրէժխնդրութեան բորբոքած՝ երբ լուրջ մտօք ազգի և եկեղեցւոյ դառնաղէտ վիճակին վերայ ակնարկ մը ձգելով , սկսաւ ՚ի նկատի առնուլ և հետազօտել նորա նոյն վիճակի հասնելուն էական եւ ճշգրիտ պատճառն , և քաջապէս համաղուած լինելով՝ որ առանց կրօնի հասաոյր հիման սակաւ ժամանակէն վճարանգաւոր կերպիւ քաղաքական իշխանութեան իսպառ բորձման հետ մեծապէս պիտի վտանգուի և ամբողջ ազգութիւնն . ձեռնարկեց աշխարհի եւ ազգի հոգեւոր կապերն ամրապնդել և զօրացուցանել . զինեցս և զինեց իւր արի զինակալիցներն ո՛չ միայն ՚ի զէն նիւթական , այլ մանաւանդ ՚ի զինուորութիւն հոգեւոր , հակառակ մօգակրօնիկ պարսկաստանի ամենակերպ պատրաստութեանց . Այս իւր ոգւով տասանեցոյց մօգակրօնութիւնը , սպառնացոյց պարսկական անհեղ զօրութիւնը . և ՚ի վերջջ Հայրենեաց և Հայրենասէրն ո՛ր

ընկաց ազատութեան համար անկաւքաջութեամբ իւր ուխտապահ և հաւատարիմ 1036 ընկերներով պատերազմի դաշտին մէջ և ընդունեց սրբակ նահատակութեան .

Ե իջաւ Հայաստանի պայծառ ջահը . Հայաստանի դրախտէն սիրաբոյր ծաղիկ մը թառամեցաւ և յերկնից ՚ի խորան նոր Աստղիկ փայլեցաւ . մեռաւ արին Վարդան Սամիկոնեան Վրիշտոնէութեան դիմակալաց անյաղթելի ախոյանն , այլ անմահ մնաց նորա անունը . վասն զի նա խղճի և Վրօնի ազատութեան համար մեռաւ . վասն զի նա երկնաւոր փառքն ու մեծութիւնը զրհեց երկնաւորին . վասն զի ինչպէս ինքն՝ նոյնպէս և մեր նախնիքն կատարեալ համոզուած էին թէ կրօնի համար մեռանելն կեանք է իւրեանց համար . անյիշատակ կանցնին ամեն մեծութիւն , ամեն զօրութիւն և անմահ մարդ , իսկ յաւիտեան կապրին նաքա՛ որք Աստուծոյ կամքը կ'ուսանին և կը կատարեն , որ միայն կրօնքով կըլայ . Ահա այս կրօնքով և մեր կրօնասէր նախնեաց շնորհիւ է , որ մեր ազգը տեւականութի ունեցած է ցարգ և պիտի ունենայ մինչ ՚ի վախճան . այս կրօնի գոյութենէն կախուած է ահա և մեր ազգի գոյութիւնը .

Այլ աւանդ , վասն զի այսօր եթէ կարեկցութեան ոգւով շարժեալ ակնարկ մի ձգելու լինիմք մեր ազգի այժմեան բարոյական տարտամ վիճակին վերայ՝ արտասուաց կաթիլներ պիտի ցօղեն մեր աչքերը . վասն զի նախկին բրիտանից բրիտանիական եռանդն , և նոյս առ կրօնն ունեցած սէրն ու համակրութիւնը գոպնես առ կայծեալ վիճակի մէջ է և մերձ շիջանելու թէ եկեղեցականաց եւ թէ աշխարհականաց մէջ . և եթէ դուռն ուրեք դանըւին ճշմարիտ Հայրենասէրն ո՛ր այլ

նոցա տրդար բողոքներն խոստում անլուր լինելէ զատ, շատ անգամ՝ եւս կ'ամբաստանուին ու կը նախատուին որպէս մնասակարք ազգի և կրօնի եւ որպէս օտարամուր, որոց մեծ ապացոյց կրնան համարուիլ այժմեան մեր ազգի մէջ եղած աննկարագրելի խռովութիւններն, պառակտումներն եւ բաժանումներն: Ասան զի խուճբ մը իրաւամբ օտարամուր անձինք՝ իւրեանց նուիրական գործն ու պաշտօնը խոստում մտացած՝ փոխանակ ազգի տարտամ վիճակին օգնութեան հասնելու, փոխանակ իւրեանց համայն ջանքովն ու քրտամբը ազգը տգիտութեան ժանիքներէն կորզելու միջոցներուն վերայ միմիայն խորհրդածելու, հայ մանկրտին լուսաւորելու, և ազգին երջանիկ ապագայ մը պատրաստելու, նորա կործանման անդունդը առաւել ևս կրպեղնն, որպէս զի անկից ելնելն ու աղատիլը իսպառ անկարելի առնեն և անհնարին: Այսպիսեաց շնորհիւ է ահա որ մեր ազգն փոխանակ սոյն լուսաւորեալ դարուս մէջ յառաջադիմութեան քայլեր առնելու՝ յառաջադիմութիւն գոչելով, շարունակ կը յետադիմէ, որուն բուն եւ իսկական պատճառն է մեր առ կրօնն ցուցուցած անտարբերութիւնը:

Այլ եւս թող բաւական համարուին, Յարգոյ Հանդիսականք, մինչ ցարդ եղածներն. այսուհետեւ անցելոյն տխուր հետքերուն վերայ ակնարկ մը ձգենք, քննենք զայն և մեր ներկային ու ապագային համար օգտակար առնելու ջանամք. այսպիսի քննութիւն մը նշան է մեր ապագայն բարւոքելու, վասն զի աշխարհի իմաստուն եւ իւր ժամանակէն օգուտ քողել զխոցող ազգն այն է՝ որ քննելով իւր անցեալը կը բարւոքէ՝ ներկայն և իւր յետագայ սերնդոց համար յուսալիլ ապագայ մը

կը պատրաստէ, կը թելով և դաստիարակելով իւր մատաղերամ զաւակունքն նախ՝ իւր մայրենի կրօնի, իմաստութեան և բարեպաշտութեան, և ապա այլ և այլ ուսմանց եւ գիտութեանց մէջ: Վրիստոնէական կրօնի իւրաքանչիւր զաւակ պարտաւոր է իբրեւ առաջին և նուիրական պարտք քաջ իմանալ իւր կրօնի վարդապետութիւնն ու դաւանանքը, և ամեն պարագայի և պատահման մէջ պատրաստ գտնուիլ զայն պաշտպանելու. ուրեմն այսուհետեւ ալ չը վարանինք բնաւ մեր առջեւ ելած ամեն խոցնդոտներէն. ջանանք ամեն ճիգն ու ջանք ՚ի գործ դնել մեր ազգի վերակենդանութեան համար. թողունք այլ եւս կրօնական անտարբերութիւնը, որ ազգաց կործանման ամենամեծ պատճառներէն մին է. սիրենք զայն ՚ի բոլոր սրտէ, ուսանինք և միանգամայն նորա պահանջած պարտաւորութիւններն ՚ի գործ դնելք. մեր կեանքը համաձայնեցնելք նորա հետ: Առանց ճշմարիտ կրօնասիրութեան չը կայ ազգաշինութիւն, չը կայ յառաջադիմութիւն և ոչ երջանիկ կեանք. առանց կրօնասիրութեան չենք կարող հարազատ որդիներ համարուիլ մեր երջանկացիտակ նախնեաց, որք կենօք չափ կը սիրէին կրօնը և նորա ազատութեան համար մահ քան զկեանս կ'ընտրէին. մէկ խօսքով մեր ազգը մինչեւ ցարդ կրօնքով ապրած է, պէտք է այսուհետեւ եւս կրօնքով ապրի:

1874 Փետրւար 7. Կարապետ Սիւրբեան  
 Եւրոպայի:  
 Աշտ. Եւրոպ. Վար.